

հրդեհ մը յառաջ գայ , որ ցածկին անցնելով թերեւս մերձակայ անտառն ալ հրդեհի : Պէտք չէ երբէք կրտսի հետ զործ ունենալ :

Հուսկ ապա բնածխոյ ծծմբուկն (Sulfure de carbone) ևս կը գործածուի իբրև միջոց այս միջատները կը քնելու : Արդէն ամենուն ծանօթ է , որ այգեգործք տարրաբանութեան այս թանկագին բաղադրութիւնը որթոյն պահպան կը համարին : Ինքն է որ որթածնիին ղէմ լաւ կերպով կը պաշտպանէ զայն : Ապա ինչո՞ւ պիտի չազատէ այս նոր արկածէն այլ , ուսկից կը տանջուի որթն : Փորձով հաստատուած է այս բանս և գոհացուցիչ արդիւնքներ յառաջ բերեր է : Միայն թէ այս զօրաւոր դեղը պէտք է ամենայն խոհեմութեամբ գործածել . որովհետև ստորերկրեայ փեթակին մէջ մնացած հեղուկն յանկարծակի բոց առնելով՝ կրնայ երբեմն ուժանակի (dynamite) գնտակի նման պայթիլ . հրդեհի վտանգն՝ ճայթման վտանգի կը փոխուի :

ՎԻՐԱՌՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ ՄԻ . Ընդհանրապէս պիծակը սաստիկ դժուարութեամբ կը ջընջուին : Երկին ասեղ կամ խայթոց ունին , որոց խայթուածն ուժգին կերպով զգալի կ'ըլլայ : Վիրաբուժական գործեաց պահարանին մէջ այս երկու անտեսանելի սուրբերէն աւելի կատարեալ և նուրբ գործիք չի գտնուիր , որք մէկ կողմէն ամբելոյ նման սուր են , և միւս կողմէն անսովոր սղոցի մը նման ատամնաձև են : Մարդու մարմնոյ մէջ մխելէ յետոյ՝ վերջին ամե-

նախորը կաթիլ մը թոյն կը թափեն , սր սոսկայի ցաւ կը պատճառէ :

Հազիւ երբեք կը պատահի որ մէկն պիծակի մը խայթուածէն կարենայ մեռնիլ . և սակայն դէպքեր պատահած են , զորս չեմ ուզեր լռութեամբ անցնիլ : Նիւպէրի Հառոզ Մակագին ուսումնաթերթին կը պատմէ գիւրացոյ մը անդիտայի մահը որ տանձ մի կերած էր , որուն մէջ պիծակ մի հաստատած էր իւր բոյնը : Միջատն՝ անոր լեզուին արմատը խայթելով՝ իւր վրէժը լուծեր էր . զուրկ օգնութիւններէ՝ տարաբաղ մարդն բժշկին հասնելէն առաջ խեղդամահ կը մեռնի : Նոյն թերթին կը խօսի նաև շան մը վրայ , որ ահաբեյի ունայու ձայներ կ'արձակէր և գլուխը պատերուն զարնելով կ'ուզէր ջախջախել . հուսկ ապա կատողած համարելով շունը պետք եղաւ սպաննել զայն : Այն անգամ որ շուներն ծանր կամ աննշան հիւանդութեանէ մը կը բռնուին , ճակատագիրին այս է . բայց յետոյ անզգամազնական քննութեամբ իմացուեցաւ որ , արագ և համառօտ վնաս մի դժբաղդ զոհն կոկորդին մէջ պիծակ մ'ունէր :

Բարերազգարար մահացու խայթուածներ հազիւ կը պատահին : Ընդհանրապէս խայթուածն՝ առանց ծանր հետևանք մ'ունենալու՝ յառաջ կը վարէ իւր շրջանը և կ'աւարտէ զայն : Թէ և հազարաւոր միջոցներ հնարուած են այսպիսի դէպքեր բժշկելու համար , սակայն ամենէն աւելի գործածական , գիրագին և զօրաւոր դեղն է համակամութիւնն :

Շարայարեչի

ՅՈՒՅԱԿ ԶԱՆՍԶԱՆ ԵՐԱԳՈՒԹԵԱՆՑ *

ՄԵՏՐԱԿԱՆ ԶԵՓՈՎ ՄԱՆՐԵՐԻԿՈՐԳԻ ՄԻ ՄԷՋ

ՀԱՐԿ չէ ըսել թէ ստորագրեալ թիւերն իբր անյրէպ ինչ ընծայած ըլլանք , այլ սոսկ օրինակ մի տալու համար . ուստի անոնց որ փոփոխութեանց ենթակայ են՝ բարձրագոյն թիւերն զրուած են : Իսկ մերթապագ և արբանեկաց շրջանին երազութիւնը՝ հաշուած ենք արեգական յերկրէ միջին հեռաւորութիւնն առնլով , որ է 148 250000 հազարամետր .

* Այս հաշուական գննութիւնն զանազան իրաց վրայ , քաղաածօրէն հաւաքած է Յակոբ Յակոնս (James Jackson), երևելի բնագիտաց ըրած գննութիւններէն :

Հետագէտ գործույն միջոցաւ կը գտնենք աստեղաց հեռաւորութիւնը յիբերաց, մինչդեռ լուսապատկերի ձեռքը կը գտնենք յերկրէ ունեցած հեռաւորութեան առաւելութիւն կամ նուազութիւնն . այս ցուցակիս մէջ անոնք որ կ'առաւելուն՝ (+) նշանով բացատրեալ են, և անոնք որ կը նուազին՝ (—) նշանով:

Աճուսն ըղունգի	0, 000000002
Յետախաղացութիւն Նիտարայ ջրվէժի, Կանադայի կողմերը	0, 000000021
Սառուցեալ ծովու մեծագոյն յառաջախաղացուսն	0, 0000099
Բեւեռային մագնիսակնութեան տեղափոխութիւնն 1831էն մինչև 1879	0, 000079
Մեծագոյն յառաջախաղացութիւն Գրուէնլանդեան մեծ սառուցի ամառ ասեան	0, 00037
Արեան հոսումն գորաի նուկի տտան մէջ	0, 00050
» » մարդու աչքի աստառի խողովակաց մէջ	0, 00075
Գնացք խզունջի	0, 0015
Անկուսն երկրի գէւյ յարեզակն	0, 003
Բարբրուսն պատերազմական վառօդի ազատ օդոյ մէջ	0, 013
Երագ ընթերցումն	0, 038
Երագութիւն մարդոյ որ ծանրարեանեալ՝ սանդղէ վեր կ'ելնէ	0, 15
Յառաջխաղացութիւն օձաձկան	0, 19
Երագութիւն հոսման ջրոյ որ նորք աւազ կը թողու	0, 24
» » » » խողոր աւազ կը թողու	0, 32
Կիզումն վառօդի մեծ թնդանօթի մի ծակին մէջ	0, 32
Հոսումն արեան շան շնչերակի մէջ	0, 40
Երագութիւն հոսանաց ջրոյ որ կաղնոյ չափ խին կը թողու	0, 48
Ընթացք մարդոյ որ ժամուան մէջ 4 հազարամետր կը քալէ	1, 11
Լողացող մը 91 մետր, 34 հրդամբ, 65 մանրերկրորդի մէջ	1, 40
Անկումն մարմնոյ լուսնոյ վրայ մէկ մանրերկրորդի մէջ	1, 61
Ընթացք մարդոյ որ ժամուան մէջ 6 հազարամետր կը քալէ	1, 66
Ամենարագ ընթացք ցոկանաւու	2, 31
Հալլէյի գիսաւորն ի հեռակիտին	3,
Անկումն մարմնոյ Հրատի վրայ	3, 43
Տրամուդի (Tranways)	3, 50
Անկումն մարմնոյ Արուսեկի վրայ յետ մի մանրերկրորդի	4, 41
Խորաչափն խոր ծովու մէջ	4, 57
Անկումն մարմնոյ Պոսիգոնի մոլորակի վրայ յետ մի մանրերկրորդի	4, 67
Լայն ու կարճ թիակով վայրենեաց նաւակին ընթացքն	4, 73
Անկումն մարմնոյ Փայլածօտի վրայ 1 մանրերկրորդ անկմանէն վերջը	5, 28
Ամենարագ ընթացք հանդիսական կառախմբի Մենչըստրէն ի Լիվրպուլ, յամին 1830 Սեպտ 15	5, 36
Սովորական հով	6,
Կէտ ձուկն	6, 69
Սովորական թռիչ ճաննի	7, 62
Հիւսիսային եղջերու (renne) բալխիբաձիգ	8, 40
Նաւ որ ժամու մէջ 17 ծովային մղոն կը կորէ (17 < 1852)	8, 75
Անկումն մարմնոյ երկրիս վրայ յետ մի մանրերկրորդի անկման	9, 81
Հետի ընթացք (Գէորդի Սիւարդի) 91 մետր 44 91/100 մանրերկրորդի մէջ	9, 89

Արագութիւն ջաղացքի երկանաքարի շրջապատին	6, 50—10
Չեփիւս հով	10,
Անկումն մարմնոյ Ուրանոսի վրայ 1 մանրերկրորդ անկմանէ վերջ	10, 30
Անկումն մարմնոյ Երևակի վրայ յետ մի մանրերկրորդ անկման	10, 80
Կաթիլ անձրևոյ	11,
Երագութիւն Օդապարկի (որոյ վարողն է Հոենարդ)	11,
Նաւահար (Torpille-poisson) արձակեալ ի սուզանաւ	11, 11
Երագուն (Velocipède) 500 մետր ի 40 մանրերկրորդի	12, 50
Ընթացք ձիոյ ընդոսա (402 մետր 33, 29 ³ / ₄ մանրերկրորդի մէջ	13, 53
Բարձր Ալպեանց հեղեղն	14, 28
Թոիչ հաւալտան և անգեղ	6, 70—15, 67
Սաստկութեամբ արձակեալ քար	16,
Թոիչ լորամարզոյ	17, 80
Հոսումն վեռով լեռան լաւայի	20,
Երագրնթաց շոգեկտոք որ ժամուան մէջ 75 հազարամետր կ'ընէ	20, 83
Ամենարագ վազք մարզոյ որ մանրերկրորդի մէջ կ'ընէ 9 մետր 89	
հրդմոր	23, 04

Շարայարեչի

Յ Ա Ն Ն



Հին հաւատք Հայոց.— Գլխ. Բ. Աստուած	49
Բան ի Ս. Թարգմանիչս, խօսեցեալ յառուր յիշատակի նոցուն	53
Աւ կոյր երաժիշտն վասիլ Մամիկոնեան (Բանաստեղծ)	59
Պատմութիւն Ս. Սեղբեստրոսի համեմատութեամբ հայերէն եւ յունարէն Թարգմանութեանց	60
Հայք եւ դիցաբանութիւն Հայոց	66
Հելլեն իմաստասիրաց հատրնտիր խրատք Թարգմանեալք ի հայ (Ե. Տրգա իտալացի հայագիտի ուսումնասիրութիւն)	71
Քարոզ (Գանձ) Տեառնընդառաջի ասացեալ Խաչատուր վարդապետի	77
Ընդ Հայաստանն Ռուսիոյ	79
Հայ լեզուի ուսումն յԵւրոպա	84
Իշխանաց կղզիք	88
Պիժակք	93
Յուցակ զանազան երագութեանց մետրական չափով մանրերկրորդի մի մէջ	94

